

### ԱԿՆԱՐԿ ԺԱՌԱՆԳԱՒՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Նոր Օրեր — Եղիշե Պատրիարք Գուրեան

Պատերազմի արևալիքէն հաջ, որ պարպեց ժառանգաւորաց Վարժարանը, հրք վերջ գտաւ նաև Սահակ Կաթողիկոս—Պատրիարքի ճմիջադէպը, 1920 դարոցցական տարեշրջանին ժառանգաւորաց Վարժարանը վերաբացուեցաւ Հալէպէն բերուած 11, Երուսաղէմէն և Եաֆրաթէն առնուած երկերկու և թռչակաւոր ութը սաներով... ։ Առոնցմէ և ոչ մին նուիրուեցաւ եկեղեցական ասպարէզին։ Սակայն յաջորդ տարին կազմուած դասարանէն և 1922 ին ընդունուած աշակերտներէն երկու քահանայի զաւակներ, եկած Հալէպէն, առաջին ձեռնասունները եղան Եղիշէ Պատրիարք Գուրեանի։ Առոնք եւ Ազամ—Նորայր Սրկ. Պողարեան, որ պահեց իր երկրորդ անունը՝ Նորայր և Ներսէս Սրկ. Քաթուգանի (Ներսոյեան), որ վերակոչուեցաւ Տիրան։ Իրենց ձեռնադրութեան տարին իսկ, 1928 ին, երկուքն ալ զրկուեցան Լոնտոն, սուսնելու համար Թագաւորական Վարժարանը (Գինկզ Գուէն)։

Նորայր Արշ., այժմ Արքեպիսկոպոս, իր օժակիցին հետ 1930 ին վերադարձաւ Ս. Աթոռ և մինչև այսօր կը շարունակէ վանականի նուիրելու իր կեանքը իբրև ուսուցիչ, տեսուչ Ս. Թորոսի Զեռագրատան և բազմամուտ հեղինակ պատկառելի ՎՄԿՅ Յուզակ Զեռագրաց Ս. Յակոբեանց՝ հատորներուն, «Հայ Գրողներ» մատենադրատկան աշխատութեան, յօդուածաշարքերու, ուսումնասիրութիւններու և տակաւին չհրատարակուած գործերու։

Տիրան Արշ., այժմ Արքեպոս., վարեց ժառանգաւորաց Վարժարանի տեսուչութիւնը 1932—1937, որմէ հրաժարելով մեկնեցաւ վարչական պաշտօններու՝ Փարիզ, Լոնտոն և Ամերիկա։ Այս տարի Նիւ Եորքի մէջ նշուեցաւ Տիրան Արք. Ներսոյեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամակը։

1920 ին, Մեարոպ Եպոս. ուսուցչութեան կը հրաւիրէ Սեբաստացի Կարապետ Գաբրիէանը, ծանօթ իբրև բարձրորակ ուսուցիչ և գրագէտ, ստանձնելու համար Հայերէնի և Պատմութեան դասերը, զոր կը շարունակէ մինչև իր մահը՝ 1925 ին։ Երկարամտութեան արժանի է նաև Մարաշցի Յովսէփ Տէր Վարդանեանը, որ նոյն 5 տարիներուն կը վարէ դաստիարակ—ուսուցչի պաշտօնը։

1922—24 տարիներուն, ժառանգաւորաց Վարժարան ընդունուեցան 33 աշակերտներ, որոնց 30ը Երուսաղէմ հաստատուած Այրարատեան Որբանոցէն ընտրուած, Եղիշէ Պատրիարքի հաւանութեամբ, ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ Մեարոպ Եպոս. ի այս կարգադրութիւնը նոր կեանք մը ներթուծեց Վարժարանի կեանքին մէջ։

1930 ին, Մեարոպ Եպոս. Նշանեան կը ձեռնադրէ այդ խումբին առաջին շրջանաւարտները։ Նոյն տարին վախճանած էր Գուրեան Պատրիարք, Տեղապահ ընտրուած էր Մեարոպ Եպոս. և կիրեղ Վրդ. Իսրայէլեանին յանձնած էր ժառանգաւորաց Վարժարանի տեսուչութիւնը, զոր վարած էր 1911էն ի վեր։ Քսան տարիներու իր մեծ վաստակին պատկանէ է ինը արեղաններու ձեռնադրութիւնը, զոր կատարեց Յունիսի 22 ին, Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօնի օրը։ Կարապետ Սրկ. Չալբեան կոչուեցաւ Տ. Դաւիթ, Սարգիս Սրկ. Մանուկեան՝ Տ. Սիմն, Հայկ Սրկ. Աբրահամեան՝ Տ. Հայկազուն, Եզնիկ Սրկ. Վրթանէսեան՝ Տ. Պարգեւ, Գրիգոր Սրկ. Քասիմեան՝ Տ. Գեղամ, Ներսէս Սրկ. Տէր Յակոբեան՝ Տ. Զգօն, Արփիար Սրկ. Մանուկեան՝ Տ. Սերովբէ, Մաթթէոս Սրկ. Գուլումեան՝ Տ. Եւառօ և Գրիգոր Սրկ. Վահանեան՝ Տ. Զննօր։ Դժբախտաբար երեքը կարգաթող եղան հետազային (Դուլիթ, Գեղամ և Զննօր), իսկ վեցը եղան մեր Եկեղեցոյ Առաջնորդ մեծ դժգեք, ծառայելով Ս. Աթոռոյս և ու վեցը եղան մեր Եկեղեցոյ Առաջնորդ մեծ դժգեք, ծառայելով Ս. Աթոռոյս և ու վեցը՝ թեմերու մէջ, մեծարդիւն պաշտօնավարութեամբ։ 1931—33 ին՝ Տ. Սերովբէ և Տ. Եւառօ Արեղաններ իրենց ուսումը շարունակելու կ'երթան նոյն Թագաւորական Վարժարանին մէջ, Լոնտոն։

Յիշատակութեան արժանի է 1922 ին հրաւիրուած երաժշտութեան մեծանուն մասնագէտ Լեւոն Չիլիկիւրեանը, որ եօթը տարիներ վարեց դպրատանի և եկեղեցական երաժշտութեան դաստանդութիւնը վարժարանէն ներս, մինչև հրատարիլը:

Վերանորոգուած ճիգեր — Թորգոմ Պատրիարք Գուակեան

1931 ին, Թորգոմ Պատրիարքի գահակալութեամբ, Ժառանգաւորաց վարժարանը և Ընծայարանը յատուկ խնամքի առարկայ կը դառնայ: 1932 ին տեսչութեան կը կոչուի Տիրան Վրդ. Ներսոյեան և 1934 ին ուսուցչութեան կը հրաւիրուին երկու մեծանուն մտաւորականներ. գրագէտ և գրականագէտ Յակոբ Օշական և մանկավարժ-իմաստասէր Դաւիթ Պէրպէրեան:

1932 Օգոստոս 7 ին, վարդապետի կիրակիին, Թորգոմ Պատրիարք քահանայութեան կը կոչէ Նախարգ ձեռնադրուածներուն ընկերները: Եղիազար Սրկ. Տէրաւերեան կը վերակոչուի Տ. Ելիթ, Սիմոն Սրկ. Մարտիրոսեան (Ասլանեան)՝ Տ. Հայրիկ, Յակոբ Սրկ. Տէրվիչեան՝ Տ. Տիրայր և Ղազարոս Սրկ. Տիշէթէնեան (Ղազարեան)՝ Տ. Ասողիկ:

Ժառանգաւորաց վարժարանը պատկանելի իր ուսուցչական կազմով, գլխաւորութեամբ նոյնինքն Թորգոմ Պատրիարքին, կը հասնի կրթական բարձր մակարդակի: Ուշագրաւ է որ Ընծայարանի գասարաններուն մէջ դաստանդութեան լիզուներուն թիւը կը հասնի վեցի. Հայերէն, Անգլերէն, Արաբերէն, Ֆրանսերէն, Երրայեցերէն և Յունարէն:

1934 ի Յուլիս 15 ին, Թորգոմ Պատրիարք կը ձեռնադրէ չար ընծայականներ, վարժարանի շրջանաւարաններէն. Հրանդ Սրկ. Մինասեան՝ վերակոչուած Տ. Պարոյր, Մարգիտ Սրկ. Աւետիսեան՝ Տ. Յուսիկ, Բարգէն Սրկ. Թուժայեան՝ Տ. Պակ և Կարապետ Սրկ. Կրճիկեան՝ Տ. Միւռնոն:

1935 ին, Թորգոմ Պատրիարք կը ձեռնադրէ երկու շրջանաւարտներ ևս. Արշակ Սրկ. Գալուստեան կը վերակոչուի Տ. Շնորհի և Յարութիւն Սրկ. Հատիսեան՝ Տ. Արթուր: Նոյն գասարանի աշակերտներէն Թովմաս Սրկ. Ճէրէճեան ձեռնադրութիւն ընդունեց Արտասաղդ Արք. Սիւրմէնեանէն Հալէպի մէջ և վերակոչուեցաւ Տ. Գճիկ:

Յաջորդ տարին, մեծանուն Պատրիարքը կ'օժէ երկու ընծայացուներ ևս Ընծայարանի շրջանաւարտներէն. Ազատ Սրկ. Ինչոյեան կը վերակոչուի Տ. Հմայեակ և Նուար Սրկ. Թէրզեան (Մանգուսեան)՝ Տ. Ոսկի:

1920 թուականէն մինչև 1930, ասպը տարիներու ընթացքին, Ժառանգաւորաց վարժարան ընդունուած են ութսուներեք աշակերտներ, սրոնցմէ քսանհինգը ավարտած են Ընծայարանը և կատարած քահանայական ուխտը: Մնացեալներէն շատեր թողած են վարժարանը ժառանգաւորացի քառամեայ դասընթացքի աւարտին, շունյաժմութեան պատճառով կամ ճիւղանգութեան պատճառով: Սարկաւագութեան արտօնական յարմար չնկատուելով դրկուեցաւ Ս. Տեղեաց Ժողովութեան կամ ճանընդունակ նկատուելով Պէրպէթ ծննդաց քով դրկուեցաւ:

Տիրան Վրդ. Ներսոյեանի փոխութեան որով հասած պատկանելի այս հունձքը ունեցու իր տկարացումները. երեքը գրծեցին իրկնց ուխտը, մին՝ Տ. Ոսկի Արեղան վաղածու վախճանեցաւ, ազկայն միւսները եղան մեծ աղէտին յաջորդող մեր Եկեղեցւոյ վերակազմումին դասընթացը դէմքերը: Աստիցմէ ի Տէր հանգեան Տ. Հայրկազուն Արք. Աբրահամեանը, ծառայելէ ետք Ս. Աթոսոյ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ակելի քան քառասուն տարիներ, Տ. Պարգև Եպս. Վրթանէպեանը, Կրակաղէժի Առաքելական Աթոռին ծառայելէ ետք քսանվեց տարիներ, Տ. Եսայր Եպս. Գոթոյա յարմարեանը, իբրև Ս. Աթոռին Սիրաբնի և սպա՝ Դասակոտի թեմին Առաջնորդ, երկու տարիներ, Տ. Ասողիկ Արք. Ղազարեանը, քառասունէ ետք Մայրապոստ Արեւելի, Ամերիկա և սպա՝ իբրև Առաջնորդ Իրաքի մինչև իր մահը՝ 1978 ին, և Տ. Միւռնոն Մ. Վրդ. Կրճիկեանը, հովուական պաշտօններ վարելէ ետք յամերիկա:

Մինչև այսօր, Ս. Աթոռէն ներս, ամբողջական նուիրումով իրենց պարտականութիւնը կը շարունակեն Ամենապատիւ Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը և Ս. Աթոռոյս Լուսարարապետ Գերշ. Տ. Հոյրիկ Արքեպս. Առլանեանը:

Ս. Աթոռին ծառայելէ ետք որոշ տարիներ, այժմ գանազան երկրամասերու հայութեան կը ծառայեն՝ Գերշ. Տ. Սիոն Արք. Մանուկեանը՝ Ատենապետ Գերագոյն Հոգևոր Խորհուրդի, երկար տարիներ պաշտօնավարելէ ետք իբրև հովիւ և ապա Առաջնորդ Ամերիկայի մէջ, Գերշ. Տ. Սերովբէ Արք. Մանուկեանը՝ Կաթողիկոսական Պատուիրակ Արևմտեան Եւրոպայի, քսանեօթ տարիներէ ի վեր, Հոգշ. Տ. Տիրոյր Մ. Վրդ. Տէրվիշեանը՝ հովիւ ի Լոս Անճելըս և այժմ քաշուած, Գերշ. Տ. Պսակ Արք. Թումայեանը՝ իբրև Կաթողիկոսական Պատուիրակ յԱնգլիա, այժմ քաշուած և վերջապէս՝ Ամենապատիւ Տ. Շնորհք Արքեպս. Գալուստեանը, Պատրիարք Հայոց Թուրքիոյ:

Գերշ. Տ. Զգոն Եպս. Տէր Յակոբեան՝ քաշուած կ'ապրի Ամերիկա, տարիներ պաշտօնավարելէ ետք իբրև հովիւ Ամերիկա և Միլանօ, իսկ Գերշ. Տ. Հմայեակ Եպս. Ինգոյեան այժմ անպաշտօն կ'ապրի յԱմերիկա, վարելէ ետք հովուական պաշտօններ:

1920ական թուականներէն սկսեալ, բացի Միաբան Հայրերէ, ուսուցչական կազմին մէջ մինչև իրենց մահը (1936) պաշտօն վարած են Գրիգոր Մխալեան, իբրև ուսուցիչ հայերէնի և պատմական դասերու, և Արամ Խաչատուրեան՝ Գծագրութեան:

1937ին, Թորքոմ Պատրիարք Ժողանդաւորաց Վարժարանի տեսուիթեան կը կոչէ Տ. Եղիշէ Վրդ. Տէրաշէրեանը: Կրթական նոր ծրագիրով, ուսուցչական ճոխացած կազմով, որ կը հաշուէր, բացի նախորդներէն, պատաստուած Միաբաններ, Տեսուչը, Տ. Սիոն Տ. Հայկազուն, Տ. Սերովբէ և Տ. Հոյրիկ վարդապետները, վարժարանը կ'արձանագրէ կրթական ուշագրաւ նուաճումներ:

1938 Յուլիս 31ին, Թորքոմ Պատրիարք քահանայութեան կը կոչէ չորս շրջանաւարտներ: Անդրանիկ Սրկ. Տոնիկեան (Պայրամեան) կը վերակոչուի Տ. Հայկաբեր, Արմենակ Սրկ. Ոսկերչեան՝ Տ. Հրազդան, Խաչիկ Սրկ. Համալեան (Մանուէլեան)՝ Տ. Կորիւն և Ազատ Սրկ. Երէցեան՝ Տ. Եսնի:

Հինգ տարիներ ծառայելէ ետք Ս. Աթոռին, Տ. Հրազդան և Տ. Եսնի կը հրատարին իրենց Ռեխտէն: Հոգշ. Տ. Հայկաբեր Վրդ. ցարդ կը շարունակէ իր ծառայութիւնը Ս. Աթոռոյս, մի քանի տարիներու բացակայութենէ ետք յՆւրոպա և յԱմերիկա, իսկ Տ. Կորիւն Վրդ. քառասուն տարիներու պաշտօնավարութենէ ետք Ս. Աթոռէն ներս և Եթովպիա, իր մահկանացուն կնքեց Երուսաղէմ 1978ին:

Գժուար օրեր — Մեծուպ Պատրիարք Եսնեան

1939ին, Յուլիս 23ին, երբ չկար այլևս Թորքոմ Պատրիարքը իր մեծվայելչութեամբ ձեռնադրելու համար Ընծայարանի նոր հունձքը, իր աշակերտները, Ընտրեալ Պատրիարք Տ. Մհարոպ Արք. Նշանեան քահանայութեան կը կոչէ Կարապետ Սրկ. Շիրինեան (Սիրունեան), որ վերանուանուեցաւ Տ. Կովստա, Ժրոյր Սրկ. Մոզես (Ոսկանեան)՝ Տ. Գրիգոր, Վարդգէս Սրկ. Կեռոյեան (Տէրունեան)՝ Տ. Զաւեն, Յովսէփ Սրկ. Ապասեան՝ Տ. Բարբեկ, Աւետում Սրկ. Վարդանեան՝ Տ. Յակոբ և Աւետիք Սրկ. Մանուկեան՝ Տ. Քորզում:

Ասոնցմէ առաջին երեքը կը դրժեն իրենց ուխտը, թէև Տ. Կովստա կը ներգաղթէ Հայաստան և երկար տարիներ կը ծառայէ Երևանի մէջ իբրև քահանայ և Պր. Գրիգոր Մոզեսան ցարդ կը ծառայէ Եկեղեցիին իբրև Սարկաւաք Եւր. Երզնէի մէջ, ինչպէս կ'ընէ Պր. Վարդգէս Կեռոյեանը, Հարաւային Ամերիկա: Տ. Բարդէս Արք. Ապասեան, վաղամեծ Միաբանը Ս. Աթոռոյս, անխոնջ և իմաստուն ծառայարարութեամբ վարելէ ետք Խորայէլի հայոց հովուութիւնը, քսան տարիներ եղաւ Կաթողիկոսական Պատուիրակ Հարաւային Ամերիկայի, ուր և վախճանեցաւ 1978ին:

Գերշ. Տ. Յակոբ Եպոս. Վարդանեանն և Գերշ. Տ. Թորգոմ Արքեպոս. Մանուկեան վարելէ ետք զանազան տեսչութիւններ վանքին մէջ, այժմ կը գտնուին մին, Մարտիրոս, իբրև կաթողիկոսական Պատուիրակի Փոխանորդ Հարաւային Տրանսայրի միւսը՝ իբրև Առաջնորդ Ամերիկայի Հայոց Արևելեան թեմին, բազմարդիւն պաշտօնավարութեամբ:

Համաշխարհային Երկրորդ Պատերազմը և վանքին անտեսական տաղանապը կը նուազեցնեն թիւը աշակերտութեան: 1941ին, Մեսրոպ Պատրիարք կը ձեռնադրէ երկու Միտրաններ. Սարգիս Սրկ. Մուշեան կը վերակոչուի Տ. Յաբուրիւն և Դրանիկ Սրկ. Ղազարեան՝ Տ. Իսահակ:

Նոյն խումբի աշակերտներէն Արմէն Սրկ. Պուրուսուպեան կը մեկնի Երուսաղէմ և ձեռնադրութիւն կ'ընդունի Կիլիկիան Աթոռէն, վերակոչուելով Տ. Բարգեմ: Ատեն մը Գալիֆորնիոյ Առաջնորդութիւնը վարելէ ետք, այժմ Տ. Բարգէն Եպոս. Վարժապետան կը դասնուի Ուաշինկթըն:

Հոգւ. Տ. Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան մի քանի տարի ծառայելէ ետք Ս. Աթոռոյ ուսուցչական և այլ պաշտօններով, երկար տարիներէ ի վեր կը պաշտօնավարէ Պուլէնոս Այրէս, Արմէնթիւն, իբրև հոգևոր հովիւ, Առաջնորդական Փոխանորդ, դպրոցի տեսուչ և ուսուցիչ: Հոգւ. Տ. Իսահակ Մ. Վրդ. Ղազարեան երկար տարիներ Ամերիկոյ ծառայելէ ետք, այժմ կը գտնուի Ազիքսանդրիա, Եգիպտոս, իբրև Առաջնորդական Փոխանորդ:

1930էն 1940ի վերջը, ժառանգաւորաց Վարժարան ընդունուած են 118 աշակերտներ, որոնցմէ տասնըհինգը ստացած են եկեղեցականի կոչում: Անոնց մէջ կը հաշուենք նաև վահան Սէմէրճեան, որ ընդունուած է 1934ին իբրև աշակերտ և ձեռնադրութիւնը ստանալէն առիթն (վերակոչուեցաւ Տ. Մեսրոպ), կը պաշտօնավարէ Ամերիկայի Արևելեան թեմէն ներս:

Նոյն տարիներու ժառանգաւորաց Վարժարանին և Հնծայարանին աշակերտած օսներէն խումբ մը Սարկաւազներ հեռացան վանքէն և քահանայ ձեռնադրուեցան Ամերիկայի մէջ: Ասոնք են. Անդրանիկ Սրկ. Աշէրան, վերակոչուած Տէր Արեմ, Մինաս Սրկ. Գասպարեան՝ Տէր Առնակ, Կարապետ Մկրտչան՝ Տէր Վարդան, Հրանդ Առաքելեան՝ Տէր Լեւոն, Լևոն Աթոռեան՝ Տէր Շահե, Սարգիս Կասնեան՝ Տէր Կարեմ, Մանուկ Սրկ. Սմբատեան՝ Տէր Արբուս, Կարապետ Փափազեան՝ Տէր Տիրան և Յակոբոս Քէշիշեան՝ Տէր Արեմ (Պէյրուսթ): Երկու այլ աշակերտներ, ժառանգաւորաց Վարժարանը միայն աւարտելէ տարիներ ետք քահանայ ձեռնադրուած են. մին՝ Մովսէս Գէորգեան, Եգիպտիէ, վերակոչուած Տէր Գալիլէ, միւսը՝ Տիրան Թաշեան, վերակոչուած Տէր Մեսրոպ, յիմարիկ: Նոյնպէս՝ Անդրանիկ Հալաճեան, չորս տարիներ ուսանելէ ետք, քահանայական ձեռնադրութիւն ընդունած է Տէր Գառնիկ անուամբ Ամերիկայի մէջ, ուր և կը ծառայէ այժմ իբրև ծխատէր քահանայ: Ասոնց ընկերներէն Հայաստան ներգաղթած Օհան Մարուքեան կը ձեռնադրուի և կը կոչուի Տէր Յովնան, և ցորդ կը ծառայէ Այրարատեան թեմէն ներս, վարելէ ետք Հոգևոր ձեմարանի տեսչութիւնը: 1947ին, ժառանգաւորաց Վարժարանը աւարտած Մովսէս Ղազարեան կը ներգաղթէ Հայաստան և հոն՝ Մայր Աթոռի Հոգևոր ձեմարանը աւարտելէ ետք, կը ձեռնադրուի Տէր Մովսէս քահանայ և այժմ կը ծառայէ Ս. Գեղարդի վանքին մէջ:

Նոյն տարիներու օսներէն Ստեփան Տէր Ստեփանեան 1946ին կը ներգաղթէ Հայաստան, ուր և կը ձեռնադրուի վերակոչուելով Տ. Կովստա, այժմ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպոս., Առաջնորդական Փոխանորդ Այրարատեան թեմին: Նոյն տարին ժառանգաւորաց Վարժարանէն հայրենիք ներգաղթած Տիրքան Մարտիրեան կը շարունակէ իր ուսումը Էջմիածնի ձեմարանին մէջ և կը ձեռնադրուի վերակոչուելով Տ. Տիրար: Այժմ Գերշ. Տ. Տիրար Եպոս. Մարտիրեան կը վարէ Առաջնորդական պաշտօնը Խուսանիոյ և Պուլկարիոյ թեմերուն: Իսկ 1947ին Հայաստան ներգաղթ-

Իսժ ֓այյակ Անթապկան ևս իր ուսուսմը նոյն Ճեմարանին մէջ աւարտելէ ետք ՚ընդունի քանանայական ձեռնադրութիւն և կ'անուանուի Տ. Մեսրոպ, սակայն 1959 ին կը հրատարի եկեղեցական ապարէզէն:

Յղգնապի օրեր - Կիւրեղ Պատրիարք Իսրայիլեան

1944 ին, Ճառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի Տեսուչ Ղոբշ. Տ. Եղիշէ Վրդ. Տէրաէրեան կ'ընտրուի Լուսարարապետ և սեփուսթեան կը կոչուի Ղոբշ. Տ. Մեսրոպէ Վրդ. Մանուկեան: Մեսրոպ Պատրիարքին կը յաջորդէ Կիւրեղ Պատրիարք Իսրայիլեան:

Պարեատինը խոսովող քաղաքական անհանգարտութիւնը, որ յանգեցաւ 1948 ի գէպերուն, քայքայեց Վարժարանին կեանքը: Շահան Ռ. Պէրպերեան կը հրատարի և կը մեկնի Անթիլիաս: 1948 ին յանկարծամահ կ'ըլլայ Յակոբ Օշական:

1949 ին, մի քանի սաներ մնացած էին խոսովայոյց Երուսաղէմի Վարժարանին մէջ, երբ անակնկալ կը վախճանի Կիւրեղ Պատրիարքը, բանալով Տեղապանութեան երկար տարիները:

Տեղապանութիւն Աւեմ. Տ. Եղիշէ Արեւա. Տէրեբեանի

1950 ին, սակաւութիւ սաներէն մին՝ Պետրոս Սրկ. Գաղանճեան կ'ընէ իր ուխտը և ձեռնադրութեան անունով կը կոչուի Տ. Գարեգին: Պաշտօնավարելէ ետք Ս. Աթոռ մի քանի տարիներ, ան կը ծառայէ իր ծննդավայր Պոլսոյ մէջ իբրև Ս. Խաչ Դըպրեմիանքի Տեսուչ և այժմ Գերշ. Տ. Գարեգին Եպս. կը վարէ Առաջնորդութիւնը Աւստրալիոյ Հայոց:

1951 ի Մայիս 27 ին, եկեղեցական աստիճան կ'ընդունին Գէորգ Սրկ. Զինչինեան, վերակոչուելով Տ. Զաւեն, Եղիս Սրկ. Զղջմանեան՝ Տ. Անուուուան և Վաճառապետ Սրկ. Գապարանեան՝ Տ. Վարուժան: Թէև Ճառանգաւորաց չյաճախած և չվկայաւուած Ընծայարանին, սակայն Ս. Աթոռին երկարօրէն ծառայած Կեղաճ Սրկ. Գարեգին ան նոյն օրը կ'ընդունի քանանայական ձեռնադրութիւն և կը կոչուի Տ. Կիւրեղ: Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեմիանքի Մտրկաւազներէն Յուրակ Սրկ. Մինասեան ևս կ'ընէ իր ուխտը և կը վերակոչուի Տ. Օտական:

Թէև Տեղապան ընտրուած, սակայն տակաւին Տ. Եղիշէ Վարդապետ ընդունած չէր կպիսկապատութիւնը: Այս պատճառաւ, 1950 ի և 1951 ի ձեռնադրութիւնները կատարեցին Մամբրէ Արք. Սիրուսեան և երկրորդը՝ Գերշ. Տ. Արք. Բարսեան, այժմ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ:

Ձեռնադրեալներէն Գերշ. Տ. Զուէն Եպս. Զինչինեան տարիներ ծառայելէ ետք Ս. Աթոռէն ներս, այժմ կը վարէ Եգիպտոսի Հայոց Առաջնորդական պաշտօնը: Ղոբշ. Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զղջմանեան երկար տարիներ վարելէ ետք Ամմանի Հայոց հովուականութիւնը, այժմ վերադարձած է Ս. Աթոռ, աւսուցչական պաշտօնով: Ղոբշ. Տ. Վարուժան Մ. Վրդ. Գապարանեան երկար տարիներ է վկար կը վարէ Կովուական պաշտօն Երեւանի մէջ: Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարեգին երկար տարիներ է վկար կը շարունակէ Ս. Թարգմանչաց Վարժարանի Տեսութիւնը և Սրբաւտղիան նորագութիւններու պատասխանատու պաշտօնը թմախնդիր հոգածութեամբ: Իսկ Ղոբշ. Տ. Օշական Վրդ. Մինասեան մի քանի տարիներ հովուական պաշտօն վարելէ ետք յԱմերիկա, արկածի հետևանքով անշարժացած, կը շարունակէ քաջարար ծառայել իբրև երգչախումբի ղեկավար:

1952 ին, Վարժարանին Տեսուչը՝ Ղոբշ. Տ. Սերովբէ Վրդ. Մանուկեան կը նշանակուի Կաթողիկոսական Պատուիրակ Արևմտեան Եւրոպայի, և մինչև այժմ պաշտօնը կը վարէ իմաստուն ձեռնբերեցութեամբ: Ճառանգաւորաց Վարժարանի Տեսուչուտունը կը վարէ իմաստուն ձեռնբերեցութեամբ: Գաղանճեանի Տեսութիւնը և Սրբաւտղիան կը յանձնուի Ղոբշ. Տ. Հայկազուն Վրդ. Արքայանեանին, որ կը վարէ գայն մինչև իր մեկնումը Մայր Աթոռ Ս. Եղմիածին՝ 1957 ին:

1954 Օգոստոսի 1ին, Վարդավառի Կիրակիին, Պատրիարքական Տեղապահ Տ. Եղիշե Արքեպոս. կը կատարէ առաջին իր ձեռնադրուածութիւնը և քահանայութեան կը կոչէ Սիմոն Սրկ. Սվաճեանը զօր կանուանէ Տ. Շահան և Գէորգ Սրկ. Գրպրբուսեանը՝ Տ. Վազգէն:

Սրկուքն ալ տարբեր տեսութիւններ կը վարեն վանքէն ներս, մեկնելէ առաջ մին՝ իր ծննդավայրը Պոլիս և միւրը՝ Ամերիկա, Գերշ. Տ. Շահան Եպոս. Սվաճեան բարձրանալէր ծառայութեամբ կը շարունակէ քորոզական իր պաշտօնը Պոլսոյ մէջ, Տ. Վազգէն Եպոս. Գրպրբուսեան կը թողու եպիսկոպոսական իր կարգը, երբ Առաջնորդական Փոխանորդ էր Նիւ Եորքը:

Նոյն շրջանի ուսանողներէն Ենօվք Տէր Գալուստեան կը մեկնի իր ծննդավայրը՝ Պէյրուս և կը քահանայանայ Կիլիկիոյ Կաթողիկոսարանին մէջ, վերակոչուելով Տէր Մուսեղ:

1957ի Յունիս 23ին, Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօնին, քահանայական կոչում կը ստանան չորս ընթացաւարտներ Գերշ. Տ. Տիրան Արքեպոս. Ներսոյեանի ձեռքէն, Գրիգոր Սրկ. Սահակեան կը վերակոչուի Տ. Գալուստ, Արմենակ Սրկ. Շիրվանեան՝ Տ. Արիս, Վարուժան Սրկ. Աբէլեան՝ Տ. Լեւոն և Կարապետ Սրկ. Գապագեան՝ Տ. Օհան, Գերշ. Տ. Գալուստ Եպոս. Սահակեան Ս. Աթոռին ծառայելէ ետք, վարչական պաշտօններ վարեց Ամման և Կալիֆօրնիա: Յետոյ հաստատուեցաւ Լիոն, ուր կը վարէ Միջին Ֆրանսոյի հովուականութիւնը, Գերշ. Տ. Արիս Եպոս. Շիրվանեան իր ուսումը կատարելագործելէ ետք Անգլիոյ մէջ, ծառայեց Գալիֆօրնիա, Ս. Էջմիածնի և Գանատա, Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Աբէլեան, նոյնպէս ուսանելէ ետք Անգլիոյ մէջ, կը պաշտօնավարէ իբրև հովիւ Օքլէյնտի (Գալիֆօրնիա) Ս. Վարդան եկեղեցիին, բողոքականութիւն տարիներէ ի վեր: Իսկ չորրորդը գրեթէ իր ուխտը, ծառայելէ ետք Հարաւային Ամերիկա:

1957ի դպրոցական վերամուտին, ձեմարանի Տեսչութիւնը օտանձնելու համար Ս. Էջմիածնի մեկնած Գերշ. Տ. Հայկազուն Եպիսկ. ի տեղ ժառանգ. վարժարանի Տեսչութեան պաշտօնը յանձնուեցաւ Հոգշ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեանի, որ 1940ական թուականներուն եղած է Փոխ-Տեսուչը վարժարանին, Այդ պաշտօնը կը վարէ մինչև 1960ի սկիզբը:

1959, Նոյեմբերի 15ին, Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս. Քէմհանեան կը ձեռնադրէ Սարգիս Սրկ. Պաղտատեանը և կը վերակոչէ Տ. Յուսիկ, Հոգշ. Տ. Յուսիկ Մ. Վրդ. Պաղտատեան հոգևոր հովուութեան պաշտօն կը վարէ Ամերիկա, իր ծննդավայրը, երկար տարիներ ծառայելէ ետք Ս. Աթոռոյս իբրև հովիւ Իսրայէլի հայոց: Նոյնպէս Ամերիկայէն եկած Արթըր Պոլթերօ, երկու տարիներ ուսանելէ ետք Ընծայարան, վերադարձաւ իր ծննդավայրը, քահանայացաւ և կը ծառայէ իբրև հոգևոր հովիւ Տէր Միխայիլ անուանով:

1960ի Փետրուար 7ին, Ընծայարանի շրջանաւարտներէն վեցը կը կատարեն իբրև ուխտը: Սիմոն Սրկ. Խաչատուրեան կը վերակոչուի Տ. Արտակ, Վարդան Սրկ. Զաքարեան՝ Տ. Գեղամ, Գառնիկ Սրկ. Զավարեան՝ Տ. Սգնիկ, Յակոբ Սրկ. Թաշճեան՝ Տ. Ժիրայր, Յարութիւն Սրկ. Աւետիքեան՝ Տ. Փառեմ և Զուէն Սրկ. Գալայճեան՝ Տ. Վրքան: Զեռնադրութիւնը կը կատարէ Գերշ. Տ. Սուրէն Արքեպիսկոպոս:

Հոգշ. Տ. Արշակ Մ. Վրդ., Հոգշ. Տ. Գեղամ Մ. Վրդ., Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. և Հոգշ. Տ. Փառէն Մ. Վրդ., տարիներ անցընելէ ետք Ս. Աթոռոյ գանազան պաշտօնակատարութեամբ, այժմ կը գտնուին Ամերիկայի գանազան քաղաքներ, ուր կը վարեն հովուական պատասխանատու պաշտօններ: Հոգշ. Տ. Արշակ Մ. Վրդ. Խաչատուրեան հովիւն է Լոս Անճէլըսի Ս. Յակոբ եկեղեցիին, Հոգշ. Տ. Գեղամ Մ. Վրդ. Զաքարեան՝ Գանատայի Սէյնթ Մարթըրիան քաղաքի Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցիին, Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշճեան՝ Շիքակոյի Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցիին և Հոգշ. Տ. Փառէն Մ. Վրդ. Աւետիքեան՝ Տիթրոյթի Ս. Յակոբ եկեղեցիին, երկար տարիներ

բու ընդհանուր պաշտօնավարութեամբ: Տ. Վրթանէս Գալայճեան ամուսնացեալ քահանայ է Ամերիկայի մէջ, իսկ Եզնիկ Զովտարեան լքած է իր ուխտը:

1940—1960, քան տարիներու ընթացքին, ժառանգաւորաց Վարժարան ընդունուած են 172 սաներ: Ասոնցմէ տասնըհինգը ձեռնադրուած են կուսակրօն քահանաներ և ինը՝ ամուսնացեալ քահանաներ:

Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի սևուցչական կազմը հաշուած է միշտ Միաբանութեան զարգացեալ դասը և փորձառու դասատուներ՝ ինչպէս Պր. Ն. Թամամեան, Պր. Պերճ Տարազեան (Սանտրուսի), Պր. Յովհաննէս Շէօմէլեան, Պր. Ներսէս Խիւտավերտեան, Պր. Յարութիւն Այվազեան, Պր. Պարզ և Պր. Արարամ Եղիայեաններ, Պր. Օհան Տուրեան, ինչպէս նաև Վեր. Զարլզ Բրիջման, որ երկար տարիներ Անգլերէնի դասատուն եղած է:

1948—1960, աշակերտութեան թիւը շարունակաբար եղած է 22—31 սաներ, առ հասարակ բաժնուած ժառանգաւորաց չորս և Ընծայարանի երեք դասարաններու վրայ:

Նոյն թուականներու աշակերտներէն Տիգրան Մէթճեան 1957ին մեկնեցաւ իր ծնողաց պնդումով և այժմ՝ քահանայացած Տէր Բարի անունով, կը ծառայէ Ամերիկայի մէջ: Փոկ իր դասընկերներէն Ստեփան Մարտեան մեկնելով Անթիլիաս, կը ձեռնադրուի Տ. Զարեհ անուամբ և կը քահանայադործէ Կրիկեան թեմին մէջ:

**Յաջողութեան օրեր — Ամենապատիւ Տ. Ելիեկ Պատրիարք Տէրտէրեան**

Ամենապատիւ Տ. Եղիշէ Պատրիարքի դահակալութեան յաջողող ամիսներուն, ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը յանձնուեցաւ Հոգշ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեանի, իսկ ներքին տեսուչի և վերահսկիչի պատասխանատու պաշտօնը՝ ծանօթ մանկավարժ Յակոբ Պուճիգանեանին:

1961 Հոկտ. 1ին, նորընտիր Պատրիարքը կատարեց իր պատրիարքական շքրջանի առաջին ձեռնադրութիւնը, ի կարգ քահանայութեան կոչուեցան Յարութիւն Սրկ. Իգնատիոսեան, որ անուանուեցաւ Տ. Վաչէ, Յակոբ Սրկ. Պատուէրեան՝ Տ. Կոմիտաս, Արամ Սրկ. Գաղանճեան՝ Տ. Վահրին և աշխատաւոր Միսրան Մկրտիչ Սրկ. Խաչատուրեան՝ Տ. Վաղարշ:

Հոգշ. Տ. Վաչէ Ծ. Վրդ. Իգնատիոսեան երկար տարիներ է ի վեր հոգևոր հովիւն է Հարաւային Ֆրանսայի Ս. Թադէոս եկեղեցիին, ուր և կը զբոսող կրօնական գրականութեամբ: Իր օժակիցները՝ կոմիտաս և վահրիճ, ժառանգութեան շրջուեցան Ամերիկա և հոն ուխտագրուած՝ աշխարհականացան: Հոգշ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան բոլորանուէր ծառայութեամբ կը վարէ Ս. Յարութեան Տաճարի Տեսչութիւնը:

Նոյն տարին, նախկին ժառանգաւոր Արամ Սրկ. Գառապարեան կը ձեռնադրուի Եգիպտոսի մէջ, Առաջնորդ Մամբրէ Արք. ի կողմէ և կը վերակոչուի Տ. ՇՆՈՐՃ:

1960—61 տարեշրջանէն առաջ ժառանգաւոր ընդունուած աշակերտներէն նոր խումբ մը, աւարտած ըլլալով Ընծայարանի դասընթացը, կոչուեցան քահանայութեան Աժեհ. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի ձեռքով, 1963ի Յունիս 21ին, Վարդավառի տօնին: Վարդան Սրկ. Շամլեան վերակոչուեցաւ Տ. Դանիել, Պետրոս Սրկ. Աղոյեան՝ Տ. Սամուէլ, Հայրապետ Սրկ. Թօփալեան՝ Տ. Վահան և Յովհաննէս Սրկ. Դարբիպեան՝ Տ. Տարեւ:

Հոգշ. Տ. Դանիել Վրդ. Շամլեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ ծառայելէ ետք, այժմ կը վարէ հովիւի պաշտօն Ատոխ—Ապելպոյի մէջ, Եթովպիայի Հոգշ. Տ. Սամուէլ Վրդ. Աղոյեան կը զանուի Ամերիկայի Արևմտեան թեմին մէջ, ուր հոգևոր հովիւի պաշտօնով կը ծառայէ տարիներէ ի վեր: Հոգշ. Տ. Վահան Վրդ. Թօփալեան հովիւի պաշտօնով ծառայելէ ետք Ֆրանսայի և Եթովպիայի մէջ, այժմ կը վարէ Ամմանի եկեղեցւոյ և նախակրթարանի զոյգ տեսչութիւնները: Հոգշ. Տ. Տարեւ Ծ. Վրդ. Դարբիպեան վարելէ ետք Փոխ—Տեսուչի պաշտօնը ժառանգաւորաց Վարժարանին,

մեկնեցաւ Հարաւային Ամերիկա, ուր կը շարունակէ պաշտօնավարել իբրև հոգևոր հովիւ ի Գորտուպա (Արժէնթին):

1965 թ Օգոստոս 1ին, Վարդավառի տօնին, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք ձեռնադրեց Յովհաննէս Սրկ. Այվազեանը և վերակոչեց զայն Տ. Արեհն:

Հոգշ. Տ. Արշէն Վրդ. Այվազեան, վարելէ հաջ Վարժարանին Փոխ-Տեսչութեան պաշտօնը, մեկնեցաւ Ամերիկա, ուր և կը քահանայադործէ Ֆիլադելֆիոյ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ:

Նոյն տարուան Հոկտեմբերի 10ին, Վարազայ Ռաչի տօնին, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Ամենապատիւ Պատրիարք Սրբազանը ձեռնադրեց Ամերիկա ծնած և երեք տարի Ընծայարանի բաժնին յառուկ դասընթացքներուն աշակերտած Տիրան Սրկ. Սամուրեանը, վերակոչելով զայն Տ. Վելունդ:

Հոգշ. Տ. Ղևոնդ Մ. Վրդ. Սամուրեան երկու տարիներ ծառայելէ հաջ Ս. Աթոռոյ, կը կոչուի իր ծննդավայրը և ցարդ կը քահանայադործէ իբրև հոգևոր հովիւ Լովէլի (Մէսէչուսէց) Ս. Վարդանանց եկեղեցիին:

1965 թ Սեպտեմբերին, Գերշ. Տ. Յակոբ Եպս. Վարդանան մեկնեցաւ Մարսիլիա, ստանձնելու համար Հարաւային Ֆրանսոյի կաթողիկոսական Պատուիրակի պաշտօնը և Ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ կարգուեցաւ Հոգշ. Տ. Ներսէս Վրդ. Բապուճեանը:

1966 թ Մայիս 29ին, Հոգեւալստեան տօնին, երկու ընթացաւարտներ ևս կոչուեցան կատարելու իրենց ուխտը: Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը: Կաշիկ Սրկ. Երէցեանը վերակոչեց Տ. Պարեոս և Յարութիւն Սրկ. Թօփալեանը՝ Տ. Զարեհ:

Հոգշ. Տ. Պարէտ Վրդ. Երէցեան համալսարանական ուսում ստանալէ հաջ երուսաղէմի և Տիբրոյթի մէջ, այժմ կը քահանայադործէ Մոնթրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ իբրև հոգևոր հովիւ: Իր ընկերը մեկնեցաւ Ֆրանսա նոյնպէս քահանայադործելու, սակայն թողուց իր կարգը:

1967 թ դպրոցական վերաբացումին, Ամենապատիւ Տ. Եղիշէ Պատրիարքի փափաքին և հրահանգին համաձայն, Գերշ. Տ. Շահէ Եպս. Աճէմեան ստանձնեց վերասեռուչի պաշտօնը Ժառանգաւորաց Վարժարանին և Ընծայարանին:

1968 թ Յուլիս 28ին, Նորին Ամենապատուութիւնը ձեռնադրեց չորս ընթացաւարտներ Ընծայարանէն: Եղիա Սրկ. Պալիօզեան կը վերակոչուի Տ. Ալլան, Յարութիւն Սրկ. Մխսեան՝ Տ. Սիփան, Մանուէլ Սրկ. Մարֆաղէլեան՝ Տ. Նարեկ և Յովհաննէս Սրկ. Ղարիպեան՝ Տ. Սելան:

Հոգշ. Տ. Աղան Մ. Վրդ. Պալիօզեան եղած է Փոխ-Տեսուչ Ժառ. Վարժարանին, ապա մեկնած է Մայր Հայրենիք, հայագիտական իր ուսումը կատարելագործելու, իսկ այժմ կը դասնոր Աւստրալիա, իբր օգնական կաթղ. Պատուիրակի: Հոգշ. Տ. Սիփան Վրդ. Մխսեան մի քանի տարի ծառայելէ հաջ Ս. Աթոռին, կը քահանայադործէ այժմ Ամերիկայի Արևմտեան թեմին մէջ: Հոգշ. Տ. Նարեկ Վրդ. Մարֆաղէլեան կը պաշտօնավարէ Փասսատէնայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին իբրև հոգևոր հովիւ: Հոգշ. Տ. Սեան Վրդ. Ղարիպեան նուիրուեցաւ Ս. Աթոռոյ ծառայութեան, վարեց ու կը վարէ տեսչական և ուսուցչական պաշտօններ:

(Մնացեալը յաջորդիւ)

Շ.